

նախ իրրեւ արեգակնային հերոս ( = ճառագայթակերտ լուսալուր երկնքի հետ ձուլուած միացած եւ ապա իր գերագոյն դիրքին բարձրացած ըլլայ: Արեգակն Հուայի աչք անուանումը ուրիշ ենթադրութեամբ դժուարաւ թէ կարելի ըլլայ մեկնել:

ԴՈՎՏ. Հ. Ա. ՄԱՏԻԿՆԱՆ



**Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն**

**Հ Ա Յ Ա Ջ Գ Ի Ի**

**Ե Ի Յ Ա Տ Կ Ա Պ Է Ս Կ Ա Ր Ն Ո Յ**

**Տ Ա Ր Ա Գ Ր Ո Ւ Թ Ի Ի Ն Ը**

Գ Ե Ր Մ. Վ Ա Ի Ե Ր Ե Գ Ե Ր Ե Ր Ո Ի Հ Ա Մ Ե Մ Ս Ս

(Շարժանութիւն)

§ 8. Կիլիկիա եւ Կոտորածի արգելքը: — Վերջին խնդրոյն սկզբնաւորութիւնը ծանօթ է, բայց ոչ նաեւ կաթողիկէայ ու բողոքական Հայոց խնդրոյն երբ ծագելը փաստաթղթերէս: Ցայս վայր բոլոր տարագրութեանց եւ կոտորածներու մէջ ամենեւին խորութիւն չէր եղած, ոչ ի կարին եւ ոչ այլուր: Եւ եթէ ասոնք տեղ տեղ կը յիշուին՝ ճիշդ հակառակը շեշտելու համար է: Այսպէս կը գրէր Սամսոնի փոխհիւպատոսը Կուրճոֆ. «Բացառութիւններ չեն շնորհուիր ոչ մէկու մը, բաց ի ուրացեալներէ: Ամէն Հայեր առանց բացառութեան, արք, կանայք, ծերք, տղաք մինչեւ սանդիպը, Հին-Հայք, Բուրախանէ եւ Կաթողիկէայ — որ վերջինքս երբեք մասնակցած չեն ազգային յեղափոխական շարժման եւ նաեւ Արգիւ Համիտէ խնայուած էին — պէտք էին մեկնել: Քրիստոնէայ հայ մը հոս մնալու չէ, նոյն իսկ ոչ անոնք՝ որ օտարահայտակ են. այս վերջինքս պիտի արտաքսուին: Սամսոնի տարագրելոց համար որոշեալ վայրը՝ միւթէսարիֆի ըսածին համեմատ՝ Ուռհա է,» եւն (4 Յուլիս, Թ. 116, 1 էպոս., էջ 105): Կոտորածներէն բաւ ըլլայ յիշել նոյն իսկ Հոսէն-Լոհէի գրածը թէ «Այս ամսոյն սկզբէն ի վեր Տիարպէքիբի վայրն՝ Ռեշլիտ պէյ՝ սկսած է իւր պաշտօնավարութեան շրջանակին քրիստոնէայ ժողովուրդը յօրինուածօրէն արմատախիլ ընել, առանց զանազանութեան ցեղի եւ դաւանութեան: Ի միջն այլոց յատկապէս կրած են Մարպիէի եւ Թէլ-Էրֆիէի կաթողիկէայ Հայք եւ քաղղէացի քրիստոնէայք եւ ոչ-միացեալ Ասորիք Միդիատ, ճէպիբէթ իբն Օմար եւ Մծբին գաւառներու» (31 Յուլ., Թ. 126): Եւ առանձինն գաղանութեամբ եղած էր այս կոտորածը, ինչպէս կը գրէ Մուսուլի գերմ. հիւպատոսը Հոլշտայն՝ նոյն իսկ

Մարտինի նախկին միւթէսարիֆի բերնով. «Տիարպէքիբի վայրն Ռեշլիտ պէյ իբր կատարած արիւնախանձ շուն մը կը մոլեգնի իւր վիլայէթի քրիստոնէութեան դէմ. քիչ յառաջ նաեւ ի Մարտին 700 քրիստոնէաներ (մեծաւ մասամբ Հայեր), ասոնց մէջ՝ հայ եպիսկոպոսը, մէկ գիշերուան մէջ Տիարպէքիբէ առ այս խաւրուած ստիկաններու ձեռքը հաւաքել եւ բարձր մօր ոչնչութեամբ պէս մորթողիկէ կոտորած: Ռաշլիտ պէյ կը շարունակէ իւր արիւնալից գործն անմեղներու դէմ, որոնց թիւն այժմ 2000է աւելի է,» եւն (10 Յուլիս, Թ. 110):

Վանգէնհայմ գեապանը տեղեկագրի մը մէջ յառաջ կը բերէ Հալէպի հիւպատոսին տեղեկութիւնքն Տէլ-Էրմէնի կոտորածին մասին՝ Յուլիս 8 թուականաւ, եւ կ'աւելցընէ. «Միւսնոյն օրան ուրիշ հեռագրով մը Տիար Ռէօպէր կը տեղեկացընէ թէ ճէմալ փաշայ նորէն խիստ հրամաններ արձակէ՝ իւր հրամանատարութեան շրջանակին մէջ՝ Հայոց կոտորածին առջեւ առնելու, եւ հոս (= ի Կ. Պ.) ալ առաջարկած է որ համանման հրամաններ խաւրուին Գ բանակի շրջանակին համար ալ: Այս վերջնոյն կը վերաբերի ի միջն այլոց նաեւ Տիարպէքիբի վիլայէթը, ուր Հայերը մասնաւոր կերպով անդթօրէն կը հալածուին,» քանի մը խօսք ըսելով Տիարպէքիբի զինուորական առեւտի մասին, զոր վերը յիշեցինք, կը փակէ իւր տեղեկագիրը այս անգամ կարնոյ հիւպատոսին ճիշդ նոյն օրան (8 Յուլիս) հեռագրովը թէ «Ի Բաբերդ, Երզնկայ ու Գերջան Հայոց կոտորածները նորէն սկսած են» (9 Յուլիս, Թ. 108): Ուրեմն «արեւելեան» գաւառաց եւ Կիլիկիոյ ու Հալէպի՝ ճէմալի իրաւասութեան երկիրներու՝ միջեւ իրական զանազանութիւն մը կը գրուի: Կ'արժէ այս կէտն ի մերձուստ տեսնել:

Ճէմալ փաշայի այսպիսի հրաման մը կանուխէն կը յիշէր Հալէպի հիւպատոսը Ռէօպէր, այս անգամ Մարաշէն գրելով. «Ճէմալ փաշայ չորեքշաբթի օրը հրաման մը հրատարակած է թէ Ոչ ոք խառնուելու է կառավարութեան գործերու: Մահմետական մը՝ որ Հայու մը վրայ յարձակի, պատերազմական առեւտի առջեւ պիտի հանուի» (1 Ապրիլ 1915, Թ. 23): Ասի ուրեմն՝ Չէյթուսի խնդրոյն եւ տարագրութեան սկզբնաւորութեանց միջոցին: Յաջորդ ընդարձակ տեղեկագրին մէջ, որ Չէյթուսի խնդրոյն լուսաւորութեան համար կարեւոր է (12 Ապրիլ, Թ. 25, 1 էպոս., էջ 38—44) կը ծանուցանէ թէ «Մարտ 31ի միայն հրատարա-

1 Հալէպի հիւպատոսին տեղեկութիւն տուողն է Major v. Mikusch, որ Մուսուլէ կը գառնար. (8 Յուլիս 1915) «Իբր շարժման մը յառաջ, կրտս, քրդերը Թէլ-Էրմէնի եւ մերձակայ հայ գիւղի մը մէջ կոտորածներ ըրած են. մեծ եկեղեցիները կործանած են. v. Mikusch ինքնին 200 դիակ տեսած է: Երկրապահ զօրքն ու ստիկանութիւնը կոտորածը գոնէ թղթաբարձ են: Հաւանօրէն մասնակցած ալ: Մծբնայ եւ Թէլ-Էրմէնի միջեւ նորակոչ դնգեր (արձակուած պատժապարտներ) կատարուած հայ գիւղ մը լիովին կողոպտած են եւ իրենց սպայքն ալ ի միասին՝ ուրախութեամբ կը պատմին կոտորածները: Չերաբուլուսի բով յաճախ իրարու կապուած դիակներ դեսն ի վար կ'երթան» (1 էպոս., էջ 98):

կուեցաւ Յաւելուածին մէջ հաղորդուած հրամանը ճէմալ փաշայի, որ ժողովուրդը կը յորդորէ խաղաղ մնալ: Սակայն եւ այնպէս չկրցաւ արգելուլ որ տակաւին Ազրիլ Յին մահամետական թաղի մը մէջ առանձինն ապրող Հայ մը բռնութեամբ իւրամարտեցաւ, պահակապանաց (Patrouille) հրացանակոթով անոր տան դուռը խորտակելէն ետքը: Այս ալ՝ առաջին վայրկենին իսկ՝ նմոյշ մը գործադրութեան այսպիսի հրամանաց, յորմէ հետեւ թուրք շարաշուք բնագոյն ու կրօնական մոլեռանդութիւնը մոլեգնութեան հասած էին՝ նոյն իսկ կառավարութեան զբաղակցով: Հրամանագիրը, որ Յաւելուածին մէջ դրուած է (Լէպս., էջ 45) գաղղիներէն լեզուաւ, «ազգագիր շրջաբերական», մըն է, որ կը ս'սի ստեղծութեամբ մը թէ՛ «1. Ի Զէյթունն ապստամբութիւնն մը ծագած է, որուն հետեւութեամբ զինուորական գործողութիւնն մը պէտք եղած է, որ կը շարունակուի մինչեւ այժմ: 2. Օսմ. կառավարութեան պարտքն է պաշտպանել բարորութիւնը, կեանքն ու պատիւը հլու ժողովրդեան, բլլայ հայ բլլայ մահամետական: Հետեւաբար ապահով բլլալու է որ որեւէ յարձակման պիտի չենթարկուի եւ կրնայ խաղաղութեամբ իւր գործոց զբաղիլ: 3. Մահամետականներէն անիկայ՝ որ ինչեւիցէ պատճառաւ Հայու մը վրայ յարձակում կը գործէ, պիտի նկատուի իբր խռովարար եւ անմիջապէս պատերազմական ատենի պիտի յանձնուի: Ոչ ոք ուրեմն խառնուելու է ուղղակի կամ անուղղակի կառավարութեան գործերու մէջ՝ նոյն իսկ ամենափոքր իրի մը մէջ: 4. Կը յանձնարարեմ հլու եւ անմեղ ժողովրդեան շար շարով նոսրացող շինարարական իշխանութեան նրահանքաց, որպէս զի իւր անդամոց մին ալ զո՛ր շրջանի կառնքի մը կամ անիրաւ պատժի մը՝ աւաղակաց կատարել հալածման հետեւութեամբ: Հրամատար Գ. զորաբանակի՝ ճէմալ փաշայ, 16 Մարտ 1330 = 29 Մարտ 1915. (հրատարակուած) 18 Մարտ 1330 = 31 Մարտ 1915:»

Գիտամբ գրիներ ամբողջը: Ճիշդ է՝ կատարածի առջեւ առնելու հրամանագիր մըն է. բայց վերջին պարբերութիւնը, եթէ սխալ չենք տեսներ, նաեւ յարմար պատրաստութիւն մը՝ Զէյթունի եւն տարագրութիւնը յաջողընելու՝ առանց զինաց ու կորստեան: Իրօք ալ յաջողեցաւ կորստի Զէյթունն զինաթափ եղած՝ գնաց մինչեւ Տէր-Չօր ճամբան ու քրտորավայրքն ամէն միջոցներով կտորուելու եւ սովմահ բլլալու, համակերպած «զինուորական իշխանութեան հրահանգաց»: Այսպէս ալ էր ճէմալ. զանգուածային միանուագ կտորածներու ո՛չ կողմակից, բայց ջատագով տարագրութեանց, որոնք ինքնին կտորած էին ամէն կերպով, ահաւոր՝ իրենց տեսականութեամբն ալ: Այսու հանգեք՝ Սահակ կաթուղիկոսը, — որ երկար ու զեղեցիկ կը նկարագրէ թշուառութիւնն այն ժողովրդեան, «որ հնազանդեցաւ ինձի (= խրատուց հաւատարիմ բլլալու եւն) եւ այժմ չուառական ու մերկ կը թափառի», — կրնար ի վերջոյ գրել՝ «Կը մխիթարուիմ մասամբ միայն անով որ ճէմալ փաշայ, որուն հեռագրած էի, իւր խօսքը պահեց եւ կտորած տեղի

չունեցաւ» (21 Ապրիլ, Թ. 34): Յամենայն դէպս մտադրութեան արժանի կէտ մըն է որ՝ մինչ ի կարին եւ միւս գաւառները տարագրեալք սուղ ժամանակի մէջ հսկայական զանգուածային կտորածներու կ'ենթարկուէին, հոս այսպիսի հրամանի մասին խօսք կ'ըլլայ, թէ եւ գործնականը շատ համապատասխան չըլլայ: Տարբերութիւնը միշտ մեծ է: Արդ այսպիսի նոր հրաման մըն էր այն՝ զոր կը յիշէր Հալէպի հիւպատոսը Յուլիս 8ին, ինչպէս տեսանք (Թ. 108). եւ թէ Հալէպի ու Մարաշի շրջաններու մէջ «արաբներու ճամբան վրայ առնելու» ո՞ճին «ճէմալ փաշայի հրամաններն ասոր հակառակ են, բայց կ'ստեղծեն այն մտօք կ'աշխատէր» (Թ. 134): Նոյնը կը կրկնէր Հոսէնիւրճէ գեապանը գրելով Գամասիկոսի գերմ. հիւպատոսին. «Ինչպէս Հալէպի հիւպատոսը կը տեղեկագրէ, Հալէպի վիլայէթի եւ Մարաշի Հայոց գաղթափոխութիւնը մտաւրտ է եւ վսխ կայ տարագրելոց կտորածի: Ծանօթ է որ ճէմալ փաշայ յանձնարարեց որո՞ճ է այսպիսի անկարգութեանց դէմ. բայց այս նրահանքն անպարտաւորութեամբ կ'ըլլէր կը դա՞նէն: Անոր համար կը խնդրեմ փոյթ տանիլ որ ճէմալ փաշայ իւր այս մասին հրամանները ներկայ դէպքիս համար նորոգէ» (14 Օգոստ. 1915, Թ. 135): Նոյնպէս կը խոստանար Հալէպի նոր կուսակալը, որ տարագրութեանց թոյլատու՝ բայց զանգուածային ջարդերու շատ կողմակից չէր՝ գոնէ այն ժամանակի «Ինչպէս այս տեղուցս վալին՝ Բէշլը (= Բէկլը) Սամի պէյ այսօր ինձի հաղորդեց, կաթուղիկեայ Հայոց շարժուած թոյլատուութիւնն եր առնուած է: Ամենքն առանց բացառութեան պիտի աքսորուին: Միւս կողմանէ կը յայտարարէ որ անկարգութեանց եւ անպարտաւորութեան պիտեաց (= կ'ստեղծեն) աղբեղութեան էր վիլայէթին մէջ պիտի չնարարէ, եւ շարագործներուն դէմ ամենախիտ կերպով պիտի վարուին: Գժեթխտարար այս բարի կամքը չի խափաներ այն շարիքն, որ կաղմակերպութեան եւ պատրաստութեան պակասութեան կը ծագի: Տարակոյս չկայ որ նաեւ Հալէպի վիլայէթին մէջ օրինակի համար Բաբէ Մեմբէճ ճամբուն վրայ բազմաթիւ կանայք ու տղայք պարտասուած մեռած են», կը գրէր Հալէպի հիւպատոսը (13 Օգոստ., Թ. 137): Ի հարկէ լոկ «կաղմակերպութեան» պակասութիւն չէր. այլ՝ ծրագիր եւ ուղղակի գիտաւորութիւն կառավարութեան եւ իւր «անպատասխանատու» պաշտօնից, կտորած «ուղղակի» եւ «անուղղակի միջոցներով»: Թէ ինչ էին ասոնք եւ թէ որոնք էին «անպատասխանատու»ները, որ Հալէպի նահանգի մէջ ձեռք առած էին ջնջել Հայութեան հան հետզհետէ հաւաքուող վերջին բեկորներն ալ, պայծառ կ'երեւայ այն պատմութեան եւ միանգամայն թալաւածի այն հրամանագրերէն՝ ուղղուած Հալէպի կուսակալութեան, որոնք նորերս լոյս տեսան «Նայիմ պէյի Յուշագիրը» յորժրջանաց ներքեւ, եւ

1 The Memoirs of Naim Bey, Turkish Official Documents relating to the Deportations and Massacres of Armenians, compiled by Aram Andonian.

զորոնք յետոյ առիթ կ'ունենանք ընդարձակօրէն տեսնելու :

Բարեբախտաբար ճէմալ փաշայի այս հրամաններէն կարեւորագոյն մը կայ-հաւաքման մէջ : Ընդարձակ գրութիւն մըն է՝ նոյնպէս գաղղ. լեզուաւ, միայն թէ առանց թուականի, որ ըստ Լէպոսիուսի (էջ 224, ծան. 1) հրատարակուած է 1915 յունիսի կամ յուլիսի, բայց Հայէպի հիւպատոսը միայն 1916ի սիւղիքը կրնար հաղորդել. թերեւս վասն զի նոր կրցած էր ձեռք ձգել պատճեն մը : Կարեւոր է թուրք այս պաշտօնական յիշատակարանն իւր պարունակութեամբը (Լէպո., էջ 226—227) խորագրով՝ «Հրատարակութիւն առ նահանգս» (վիլայէթ) : Առաջին մասին մէջ կարեւոր խոստովանութիւններ կան : «Հակառակ իմ տուած հրամաններուս եւ յայտարարութեանցս, կ'ըսուի, թէ այլեւայլ տեղեր խաւրուած հայ ժողովուրդն սրբեւէ հարստահարութեան եւ խիստ վարմանց շենթարկուի, կ'իմանամ որ ցաւալի իրեր տեղի ունեցած են : Յաջորդքս քանի մը մանրամասնութիւնք են՝ զորոնք ստացած եմ այս մասին մինչեւ հիմայ : 1. Հարստահարութիւն եղած է զէնքեր փնտաւելու առեն եւ շաք Հայեր սփռուած էին շաք Բարձր քնեքով զէնքեր քնել իրենց խորտակուելու որոնք քնեքով որդեւ զէնքեր քնել իրենց խորտակուելու : (— Թանկագին խոստովանութիւն մը՝ հանդէպ թուրք սուտ զրպարտութեանց ի մասին զինուց եւն : —) «Անոնց բազմաթիւ ձիւրն ու թանկագին առարկայք գողցուած են :» — «Այն պատրուակաւ թէ ճամբան աւուր պարենքը պիտի ընդունին՝ Բարձր քնեք են ստանց կայն :» — «Անոնց ընկերանալու հրաման առած պաշտօնատարք խիստ եւ անօգուտ վարմունք ցուցուցած են, ինչպէս՝ նախափնքներ եւ կեղեքմունքը :» — «Իրենց օթեւաններու միջոցին ստիպուած են շատանալ օրական 25—30 տրամ հացով եւ 25 փարայ թոշակով :» — «Հայ դպրոցներու եւ որբանոցներու պաշտօնեայք եւ ուսուցիչք նոյն վիճակին ենթարկուած են տեղացի ժողովուրդեան հետ փոխանակ իրենց դասուները խաւրուելու :» — «Անոնց ոմանց եւ սչ ժամանակ թողուած է՝ իրենց իրեղէններն առնելու : Ի Ալպէն կանայք հաւաքուած են այն վայրկենին՝ երբ լուսնայ իւր անոնցին եւ սփռուած էին ճամբայ ելլել Բոխարս եւ առանց կարենալու տանիլ իրենց լուս-

ցած ձերմկեղէնքը :» — «Ընտանեաց բազմաթիւ հայրեր խաւրուած են ուրիշ տեղեր՝ բաժնուած իրենց կանանցմէ ու տղոցմէ : Եւ փոխադրութեան միջոցներու պակասութեամբ շատ կանայք ստիպուած էին իրենց աղաքը լքանել իբր անօգուտ բեռ մը եւ թողուլ զանոնք ճամբու մ'եղեքը կամ ցանկի մ'ետեւը, եւ նոյնպէս ոմանք փորձած են զանոնք վաճառել :» — «Մերժուած է անոնց հրաման՝ իրենց զբասանները բերելու, որոնք իրենց բնակավայրներէն քիչ մը հեռուէն էին :» (այսինքն՝ նոյն իսկ գիւղի նախիրը բերել թոյլ չէ տրուած, հասկանալի պատճառաւ) : — «Այսպիսի վարմունք կը վնասեն մեր աղղային պատուոյն եւ արատ մը կը կազմեն Օսմանցիութեան անուան : Ուստի ձեռնհաս իշխանութեանց մտադրութիւնք կը հրաւիրեմ այս մասին :»

Ար յաջորդէն հրամաններն ու իբր թէ սպանալիքներ ալ : «2. Խիստ հետազօտութիւնք պէտք են ըլլալ անմիջապէս այս ամէն զիպաց մասին եւ անկարգութեանց սատար եղողներն այս անգամ պիտի պատժուին յանդէմանութեամբ :» (— Շատ հոգեւորն ըլլալու էր այս : —) «Այն ամէնքն՝ որոնք նման գործեր գործեն (այպագային)՝ պիտի նկատուին իմ կողմանէ իբր Օսմանցիներ՝ որ անարժան են այս անուան եւ պիտի յանձնուին պատերազմական առենի հայրենեաց մարտնչեան ամբաստանութեամբ :» (— Ուստի՝ սչ իբր ոճրագործ ու կողոպտիչ : —) «3. Հայ ժողովուրդեան տեղափոխութենէ յառաջ որոշեալ պայմանաժամ ժամանակ պիտի տրուի իրենց եւ արտօրման վայրկենին՝ կուռք ու ձի ունեցողները պիտի օգտուին անոնցմէ իրենց ճամբորդութեան համար : Ուրիշներուն համար կառավարութիւնք պիտի հոգայ փոխադրութեան հարկաւոր միջոցները :» — «4. Հիւանդները պիտի մնան մինչեւ որ աւողջանան, այն տեղն՝ ուր կը գտնուին :» — «5. Ժողովուրդը պիտի խաւրուի ստիկանութեան («աշխարհագորութ», Gendarmerie) ուղեկցութեամբ, եւ հանգստեամբ : Չափահասներու եւ այր մարդկան 50 փարայ եւ տղոց 30 փարայ թոշակ պիտի տրուի, եթէ կարօտ են :» — «6. Աշխարհագահաք ու պաշտօնեայք, որ ուղեկից են, պարտաւորուած են անոնց կեանքին, անոնց ստացուածքին եւ անոնց պարտոյն :» — «7. Այն տեղերն՝ ուր պիտի հաստատուին, պիտի ապահովուի անոնց ամէն հարկաւորը, եւ պիտի ըլլան կառավարութեան պաշտպանութեան եւ գործող ներքեւ :»

Կ'աւարտի. «Այս հրամաններու բացարձակ գործադրութիւնք պիտի ստուգեմ՝ վերահսկողութեամբ իմ սպայիցս՝ որոնց ամէն վտաստութիւն ունիմ : Ոչ ոք (յառաջունընէ) պիտի տեղեկանայ անոնց խուզարկութեանց մասին, եւ անոնց տուած անդեկագրութեանց համեմատ ամէնքը կրնան ապահով ըլլալ որ ամենախիտ կերպով պիտի պարտեմ զանոնք՝ որոնք այս հրամանաց գէմ գործեն : Ճէմալ :»

Այս է կարեւոր թուրք յիշատակարանու Հոս կարեւորը միայն պատմական մասն է : Մնացեալ կարգադրութիւնքը՝ թէեւ շատ համեստ բաներ, հպիւե հոս ու հոն գործադրուած են, երբ

With an Introduction by Wiseount Gladstone, London 1920, p. XIV+84, պատկերներով եւ նմանապատճեններով : Այս յիշատակարանաց վաւերականութեան մասին կասկածելու պէտք չկայ, թէեւ կըսուի թէ մաս մ'ի յիշողութենէ գրուած ըլլայ (p. XII) : Յամենայն դեպս կը բաւեն նոյն իսկ այն ամենակարեւորները, որոնց բնագիրը նմանահանուած են (Plate I—IV) : Ամբողջին ոգին լիովին համապատասխան է ամէնուն՝ զոր այսօր ալ տակաւին կը քարոզեն նոյն ոճրագործ կոմիտէի անդամք ու արբանակիք : Պարունակութիւնն ալ քայլ առ քայլ կը հաստատուի գերմ. փաստաթղթերով : Ընդողակի յիշէք որ Երամ Անտանեան ի հարկէ գեղեցկահիւս ոճով՝ կը գրէ Կ. Պոլսոյ մտաւորականաց պարբերական մասին դէպի Չանղորք եւ Այալ խորագրով՝ «Արտորի ճամբուն փրայ. յիշողութիւններ», ի թերթին «Արեւմտունդ», 1919—1920 :

նուազ խիստ կառավարիչ մը գտնուէր: Պայմանա-  
 ժամ, սայլ եւն նմանք՝ օրինակի համար շնորհուած  
 էին կարնոյ քաղաքին համար ալ. բայց իրերը  
 տարբեր էին՝ գաւառին համար: Ամենամեծ մա-  
 սամբ կ'արժէր գետափը լուացք ընող կանանց  
 դէպքը, որ այն վիճակի մէջ ճամբայ հանուած էին:  
 Այրերը բաժնել սովորական ոճն էր ամէն կողմ,  
 աւելի գիւրութեամբ կոտորելու համար: Հայ  
 դպրոցաց ու որբանոցներու ուսուցչաց եւն մասին  
 խօսք կրնար ըլլալ միայն այն տեղերն, որոնք տա-  
 կաւին տեղահանուած չէին, եւ դարձեալ օտար  
 հաստատութեանց մէջ եղածներուն համար. եւ  
 սակայն յատկապէս ուսուցիչք կ'աքսորուէին իբրեւ  
 մասնաւոր կասկածելի: Յատուկ հրաման կար ժո-  
 դովըդեան առաջնորդները նախ փճացընել, «անհո-  
 վիւ հօտ» մ'ընելու համար (Թ. 47, Լէպո., էջ 66),  
 առանձնապէս «Ննջել հայ կղերք» («Նայիմ», էջ 42).  
 եւ այսպէս ալ գործադրուած է ամէն կողմ: Իսկ երբ  
 ամբողջ ժողովուրդը կը տարագրուէր, ո՛չ գպրոցի  
 մասին խօսք կրնար ըլլալ, ո՛չ որբանոցի եւ ո՛չ  
 որբւէ հաստատութեան մը խնայուելու: Նոյն իսկ  
 գերմ. եւ ամերիկեան հաստատութեանց հայ  
 պաշտօնեայք ու որբերն իսկ անընդհատ հալածա-  
 նաց ներքեւ էին, եւ հակառակ հրկայտոսաց ու  
 ղեկավանատանց ճգանց ի վերջոյ մեծագոյն մասամբ  
 կը խլուէին ու կ'աքսորուէին կամ կը սպանուէին:

Կոտորածներն արգելող հրամանագիր մըն է  
 անշուշտ, բայց դժուարաւ ազդեցիկ: Յայն վայր  
 գործուած անբաւ ոճիրները կը պատժուէին «յան-  
 դիմանութեամբ», միայն յաջորդները իբր թէ  
 պիտի պատժուէին: Այսպէս՝ նաեւ Թայլաթ՝ իւր  
 խարեպատիր հրամանագրին մէջ, որ ոճիրներու  
 «կրկնութիւնը» իբր թէ պիտի պատժէր (Լէպո.,  
 էջ 148, տես յետոյ): Վաղափարաց այս նոյնու-  
 թիւնը նշանակելի կէտ մըն է: Բայց տարօրինա-  
 կութիւն էր որ «հայրենեաց մատնութեան» ամ-  
 բաստանութեամբ պիտի հանուէին զինուորական  
 ստեղծի առջեւ, — եթէ երբեք հանուէին: Կարծես  
 թուրք իրաւանց մէջ այլ եւս գոյութիւն չունէին  
 սպանութիւնը, նաեւ զանգուածային կոտորածք,  
 կողպուտ ու գողութիւն, բռնաբարութիւն ու  
 յափշտակութիւն եւ ամէն քրեական գործ՝ Հայուն  
 հանդէպ: Հազիւ թէ գտնուէր դատաւոր մը որ  
 «մատնութեան» համար դատապարտէր մէկը,  
 որ բաց աստի կրնար յաճան նոյն իսկ գրաւոր հրա-  
 մանագիր մը ցուցընել, որ կ'արտօնէր զինքը գոր-  
 ծելու ամէն ոճիր: Այսպիսի դատաւարութիւն մը  
 կը յիշէ նաեւ Կարնոյ համար՝ տեղւոյն ամերիկեան  
 առաքեալը (Stapleton), հանդէպ քրդի մը, որ  
 «մատնութեան» համար ալ չէր ամբաստանուած,  
 այլ «սպանութեան», կողպուտի եւ յափշտակու-  
 թեան», եւ սակայն կրնար գրաւոր փաստեր բերել  
 թէ «Ահա իմ հրամաններս այսպէս ընելու»  
 (Բրայթ, Թ. 53, էջ 223): Խնդիր չկայ՝ «մատնու-  
 թեան» ամբաստանութիւնը պարզ «ձեւակերպու-  
 թիւն» մըն էր: Այսպէս ալ ըմբռնած էր Թա-  
 լաթ, որ սակայն նոյն իսկ այսպիսի «ձեւակեր-  
 պութիւն» մ'իսկ չէր ուղեր որ տեղի ունենայ, որ-  
 պէս զի չըլլայ թէ ուրիշ պաշտօնէից եւանդը  
 նուազի («Նայիմ», էջ 17):

Ազդեցիկ կրնար ըլլալ միայն այն կէտը թէ  
 պաշտօնեայք ու ոստիկանք «պատասխանատու»  
 պիտի ըլլան տարագրելոց՝ թողուք ընչից, գոնէ  
 կեանքին մասին. եւ եթէ իրօք վստահելի անձանց  
 ձեռքը վերահսկողութիւն ըլլար ասոնց մասին:  
 Այսպիսի դէպք մը կը պատմէ Հալէպի հրկայա-  
 տոսը, որ սակայն կը ցուցընէ միւս կողմանէ թէ  
 ինչ էր բուն դառն իրականութիւնը: Իւր խօս-  
 քերն են. «Այն արդէն յաճան տեղեկագրուած  
 եւ այժմ իսկ նորէն հասարակութեան իրողութիւնը  
 կ'աւելարձակուի պաշտօնէյի ժողովուրդը իւր բն-  
 ու իւր յորդորէն Հայերը Չնջելու, կրնայ սահմանա-  
 փակուիլ այն մտօք թէ ճէմալ փաշայ՝ Գ բանակի  
 վերին հրամատարը, «նշնադէ» չէ ուզած Հայոց  
 շնջումը: Իւր կամքը բաւական չէ եղած Չնջան ա-  
 ղիւն ունելու. բայց սիոփանք մըն է սոսկակի  
 պատկերին մէջ անգամ մը նաեւ մխիթարական  
 գիծ մը գտնել կարենալ: Հայոց հասարակութեան յի-  
 լանիէ միջոց 6 շաբաթ, հակառակ դերմանացի  
 ճարտարապետաց ըրած պաշտպանութեան, Քրդաց  
 բաղամթիւ ուսուցիչայն յարչականց առարկայ եղած  
 է. եւ ասոնց միջոցին կանայք ու պայքի կոտորու-  
 եցան: Երբ ճէմալ փաշայ անկէ կ'անցնէր եւ իրեն տեղե-  
 կութիւն տրուեցաւ այս մասին, իւր 12 թիկնա-  
 պահները (Leibgendarmen) տրամադրելի ըրաւ,  
 որոնք շատ կորովի կերպով վարուեցան Քրդաց  
 դէմ, եւ քանի մը հատը գերի բռնեցին: Ասանկ  
 յետոյ կ'ուրուեցան: Եթէ Գ բանակի շըջանակի մէջ  
 իրերու վիճակը, թէ եւ արդէն բաւական յոռի է,  
 չի հասնիր Գ բանակի վիճակին, ասոր իբր պատ-  
 ճառ՝ բաց ի աշխարհագրական ու քաղաքական  
 պայմանաց եւ հաղորդակցութեան ճամբաներու  
 տարբեր հանգամանաց հետեւութեամբ եղած  
 տարբերութիւններէ՝ պէտք է ի կշիռ առնուլ  
 նաեւ ճէմալ փաշայի ազդեցութիւնը» (3 Յու-  
 նուար 1916, Թ. 226):

Ասի իրական գործ մըն էր այն ժամանակ,  
 երբ ամենայն սաստկութեամբ սիսած էր տարա-  
 գրելոց մնացորդներուն բնաշնջումը Հալէպի կուսա-  
 կալութեան մէջ, եւ մասնաւոր կազմակերպու-  
 թեամբ առ այս, ամենախիստ հրամաններով կա-  
 ռավարութեան կողմէ: Արդ այս դէպքն իսկ կը  
 ցուցընէ թէ վաղեմն մինչեւ յետին պաշտօնեան  
 ժամանակ ունէին գրգռելու կոտորածի, բայց  
 երբեք փոյթ ունեցած չէին այն բիրտաօրներով  
 խճողուած հաւաքավայրներու մասին, որոնք շա-  
 բաթներով կրնային յարձակմանց ու կոտորած-  
 ներու ենթակայ ըլլալ: Այս իրերու մասին յետոյ  
 առիթ պիտի ըլլայ խօսելու եւ տեսնելու շարժա-  
 րար հրահանգներ ալ: Բայց քանի մը քրդի  
 կախուիլն իսկ ջղագրգռած էր Թալաթին ու  
 Լնվէրը, ճէմալի շատ մասամբ հակառակորդները:  
 Բոլոր հրամատարներուն խաւրած հրամանը «չմի-  
 ջամտելու տարագրութեան գործքին» («Նայիմ»,  
 էջ 16) վերաբերելու է նաեւ այս կարգի դիպաց.  
 ինչպէս որ ճէմալի եւ այլոց ոմանց ձեռնաքիւղ՝ հայ  
 տղարն որբանոց առնելու — թէ եւ իսլամացման  
 նպատակաւ — ամենեւին հաճոյ չէր Թալաթի,  
 որ կը վճռէր՝ «Որբանոցի պէտք չկայ», այլ թէ որ-  
 բերը խաւրեցէք անապատ» («Նայիմ», էջ 60 եւն):

§ 9, Հրաման եւ Գործադրութիւն: — Ճէմալի հրամանս ալ չէր կրնար կոտորածն ու բնաջնջումն արգելուլ լիովին: Հրաման եւ գործադրութիւն տարբեր բաներ են ի թուրքիս առ հասարակ, ուր ըստ ծանօթ ասութեան՝ Սուլթանին իսկ հրամանագիրն երեք օր միայն կ'արժէ. իսկ այս միջոցին, երբ կառավարութիւնն ամէն ձգով կ'աշխատէր արիւնալից գործը կատարելու, նոյն իսկ երեք ժամ շատ էր: Տարբեր դեր կը խաղան Ճէմալի նոյն իսկ անմիջական ստորակարգեալ զօրավարք: այսպէս՝ Ֆախրի փաշայ, Հալեպի հրամանատարը: Ասի էր որ հակառակ Հալեպի Ճէլալ պէյ կուսակալի խորհրդոյն՝ Չէյթուլի կարգապահ զինուորները յետս կոչած է եւ հոն «խաւրած էր Մարաշէ մահմետական օստիկաններ, որոնք մտամբ անձնական թշնամի էին Չէյթուլուցոց, որոնք անոնց ձեռքը մատնուած էին» (12 Ապրիլ, թ. 25): Աւելի ծանրակշիռ պարագայ մըն է որ այս Ֆախրի փաշայի ուղղակի իրաւասութեանն երբեք կը դնէր թալաթ ամենանգութ ջարդարարներէն մին՝ Էլյուբ Բէյ, որպէս զի Ճէլալ պէյի կոտորածներու հակառակ քաղաքականութիւնը չէզոքացուի (3 Յունիս, թ. 75): Ինքն է որ անձամբ փութացած էր յՈւռահա (4 Հոկտ.)՝ ընկճելու ինքնապաշտպանութեան յանդիմանող Հայերը բազմութիւն գնդով ու հրետանիով, եւ բնակիւնապէս յաջողած: Ինչպէս յառաջ՝ նոյնպէս այս միջոցին տեղի ունեցած էր սաստիկ խորհրած եւ ընդհանուր քորոհրոհիւն անոնց մէկու մը խնայելու: «Գոժբախտաբար, կը գրէ գերմ.

Գեպանատան այն ժամանակի վարիչը Նայրաթ, կայսերական Գեպանատան եւ Ռէօսայէր հիւպատոսին ստիպողական միջնորդութեամբ ալ չյաջողեցաւ ձեռք բերել որ Ուռահայի գերանակն Հասարակական հայ դաշնակցութեան հետ զորքով հասնէր Էն Ծան: Արտաքին Գործոց նախարարը խալիլ պէյ նախ խոստացած էր մեր այս մասին բաղձանքներն ի նկատի առնուլ. բայց Ֆախրի փաշայ կը յայտարարէր թէ միայն զինուորական նիստումներու կրնայ անտալ, եւ կ'ուզէր առ առաւելն գերմ. ծառայութեան մէջ եղող այն Հայերն ի բաց առնուլ, որոնք ապստամբներու հետ ազգականութիւն չունին եւ ընկերական դիրք չունին» (20 Նոյ, թ. 204): Եւ այսպէս ալ կը շարունակուէր նաեւ յետոյ. կը ձեր-

ձակամըր առնուեցաւ եկեղեցին եւ 15ին՝ ամբիկեան հաստատութիւնը, ուր Հայք վերջին դիմագրութիւնն բրին: Հոկտ. 16ին անոյց ընկճուած էր դիմագրութիւնը թուրքերու կորուսան էր 50 մեռեալ եւ 120-150 վիրաւոր. ուրիշներ ալ՝ երբ քարայրներու եւ ջրհորներու մէջ պահուրտածները կը փնտռուէին (8 Նոյ, թ. 193): Ասի ինքնապաշտպանութեան մասին: Կոտորածներու մասին կ'ըսուի «Իր 600 Հայեր խորհրած էին, երբ կուրներն սկսան հոկտեմբերի սկիզբը. այսինքն՝ 100 քաղաքին մէջ, իր 100 վնու որ՝ աշխատարար-գնդի մը (Arbeiterbataillon) քաղաքին հի սիսակողմը, եւ 400 զինուոր աշխատարար-գնդի մը քաղաքին հարաւակողմը, չհաշուելով յառաջուրէն արտորածներն ու Տիարպէթի ծամրան սպաննուածները»: 19 Օգոստոսի կոտորածին, որուն զոհ գացին 100 հոգի, «հրաման տուին Տիարպէթի երկու բեկերը, Հայերը աները մեալ ստիպուած էին, երբ 29 Սեպտեմբերի օստիկանութիւնը սկսաւ փնտռել երիտասարդ Հայերը եւ հրացանաձուլութիւն մ'եղաւ գիշերը տան մը վրայ. «փախել կըցորդ փախաւ», բայց «լուկան եղող Հայերը կոտորուեցան: Այս իրիկուն սկսաւ ինքնապաշտպանութիւնը: Հոկտ. 16ին՝ արգելափակ եղան մեծաւ մասամբ անմասնակից Հայերը, յատկապէս կանայք ու աղայք: Անձնատուր եղող սպերը կոտորուեցան, նաեւ ոճախ կախուցանու: Կանայք ու աղայք հետզհետէ տարագրուեցան դէպ ի հարաւ: Անձնատուր չեղող Հայերու փնտրութիւնը, որոնք հորերու եւ թաքստոցներու մէջ պահուրտուած էին, երկար տեւեց՝ մինչեւ նոյեմբերի կէսը: Նախ թողուցին յեղափոխութեան անմասնակից հացագործները, բայց «Նոյ. 20ին հեռացուցին զանոնք ալ՝ ծամրայ հանելով եւ դուրսը սպաննելով»: Միայն «քանի մը Հայեր, որոնք այն կապակեղի արուեստն ունէին՝ պահուրտածներու տեղը ցուցնելու թուրքերուն, կրնային Ուռահա մեալ ընտանեօք, բայց արդէն կը բռնադատուէին իւրամանալ: «Նաեւ միակ քրիստոնէայ գիւղը Կարմաշ, որ ապստամբութեան բաղորդին անհաղաղ էր, վերջին շարաթ տարագրուեցաւ. շատ տխուր բան» կ'աւարտէ տեղեկագիրը հելուեացիին Յակ. Կիւնցլէր (5 Գեկտ. 1915, թ. 226) որմ յետոյ ուրիշ տեղեկագրեր ալ կան այն տեղէն, որոնց մաս մը պիտի յիշենք: Այսպիսի դէպք մը ընկանապէս պիտի շահագործէր թուրք կառավարութիւնը, եւ Բերլինի թուրք դեսպանատունն անպարտած էր ստոյգ նկարագրութեամբ եւ ամբաստանութեամբ ներկայացնել իրերը չբնական համար կոտորածները, գերմ. մեծ թերթի մը մէջ ալ («Norddeutsche Allgemeine Zeitung», 1915, 28. Oktober, Nr. 299): Այս մասին լաւ գրած է Հալեպի հիւպատոսը Ռեօսայէր, որ ճշգրտելով իրերն ու պատճառները, կը վերջացնէ. «Իմ նկարագրութեամբ նպատակ չունիմ մէ մեկ կողման եւ ոչ միսին ի նպատակ կամ ընդդէմ դրելու. բայց իմ պարտքս կը համարիմ՝ իրերն, որոնք իմ պաշտօնին շնորհակալի մէջ պատահած են, այնպէս ներկայացնել՝ ինչպէս եւ իր ճշմարտութիւն կը համարիմ» (16 Նոյ, թ. 202):

1 թէ տարագրութեան հասարակայր Ուռահա ինչ տեսարաններ կը ներկայացնէր՝ կը նկարագրեն Աստրիացի մը եւ տեղոյն գորգի գործարանի վարիչը (5-11 Օգ. 1915, թ. 137, Լէպոս, էջ 130-131): Արդէն մայիսի (1915) տարագրուած էին Ուռահայէ 18 ընտանիք, եւ յունիսի կիսուն 50 նշանաւոր հայեր ձերբակալուած, եւ մին՝ մինչեւ 100 հարուած ընդունած էր: Իրր թէ դատուելու խաւրած էին Տիարպէթի, բայց ծամրան սպաննուած: Ասոնց մէջ էր գերմ. հիւանդանոցի ղեկավարը: Ար յաջորդեցին աներու խուզարկութիւնը՝ գէնք գտնելու (թ. 202): Այս առթիւ «զինուորութեան ղեկավար փախտական մը, կը հեռագրէ Ռէօսայէր, Օգոստ. 19ին տան խուզարկութեան ամեն ուստիկան մը սպաննած է: Ասոր վրայ կանոնաւոր կոտորած մը տեղի ունեցաւ. ուստիկան կողմէ եւ սպաննուեցան իրր 200 սպեր՝ հայ եւ ասորի» (26 Օգոստ., թ. 153): Հոփման կը հեռագրէր. «Ուռահայի հայ ժողովրդեան կը սպառնայ արքայութիւնը, բայց որոշած է քորոհրոհութեան մահուան արհաւիրք նախընտրել անփութան վախճան մը, եւ պատնիշապահ եղած է (verbarrikadiert). Ֆախրի փաշայ անձամբ Ուռահայ է՝ կ'ըսուի, հայ թագը պաշարած եւ հրետանիով կործանել հրամայած: Թուրք զօրաց յառաջագիտութիւնը ցայժմ դոյզն են: Գերմանացիք յՈւռահա անվտար են» (9 Հոկտ., թ. 180): Այս ինքնապաշտպանութիւնն սկսած էր Սեպտ. 29ին, եւ Հայք ամբողջակ ըրած էին իրենց թաղը: Նախ 60-80 օստիկաններ պաշարել փորձած էին: Հոկտեմբերի առաջին օրերը կը հասներ վաշտ մը, Հոկտ. 4ին՝ Ֆախրի փաշայ, Հոկտ. 5ին՝ երկրորդ վաշտ մը 2 թնդանութով: Հայք՝ «որոնց մէջ պաշտպանողութիւն իրր 2000 կը հաշուէր, մերթեման անձնատուր ըլլալու առաջարկը, Հոկտ. 6ին սկսած է բռն կոխել. «Հայք ծարպիկութեամբ պաշտպանութեան վիճակի մէջ գրած էին» նեղ փողոցներն ու քարալէն աները: Հոկտ. 12ին եկած է Երրորդ վաշտ մը եւ երկու մեծ թնդանութ (12 cm ս.մ.արմիգ): Հոկտ. 14ին յար-

բախալուէր ի միջի այլոց հիւանդանոցին զեղազորք  
 «Յովսէփ, այժմ մահամտականօրէն Եւուսեֆ կո-  
 շուած», եւ «այն ուրբէն, որոնք այժմ հոն եղող,  
 նախկին գնդապետ (այժմ զօրավար) ֆախրի էդ-  
 րին փաշայի հրամանաւ հաստատուած էին, քիչ յա-  
 ռաջ նոստանալիս (umgetauft) եղած են՝ իրենց  
 այլեւայլ տանտիրանաց հետ» (17 Յունուար 1916,  
 թ. 234). այսինքն՝ բունի կ'իսլամացուէին. կոտոր-  
 ւածէ ու տարագրութենէն զատ՝ հարստանք որ-  
 բանոցներու եւ որբերու բունի իսլամացումն: Անգ-  
 ղիական հաւաքման մէջ Առահայի մասը շատ ծոխ  
 չէ, բայց կան կարեւոր կտորներ<sup>1</sup>:

Ուրիշ՝ յատկապէս հելուեաական՝ ազբիւր-  
 ներ կը պարունակեն մանրամասնութիւններ, որոնք  
 գերմ. փաստաթղթերուս մէջ կամ չկան եւ կամ  
 ընդ աղօտ միայն: Առահայի զիպաց ականատես  
 էր ի սկզբանէ մինչեւ վերջ՝ հելուեացիին Յա-  
 կոբ Արենցէր, որ 1899էն ի վեր հոն էր՝ իբր  
 օգնական գերմ. հիւանդանոցին մէջ, իսկ այս  
 միջոցին՝ բուն բժշկին բացակայութեամբ՝ ամբողջ  
 գործն իւր վրան էր, ինչպէս յետոյ կազմուած որ-  
 բանամար: Իրմէ են՝ ինչպէս գերմ. փաստաթղթե-  
 րուն տեղեկութեանց մեծագոյն մասն, նոյնպէս  
 այն այլեւայլ տեղեկութիւնք, որոնք՝ նաեւ հա-  
 կառակ գրաքննութեան՝ հասած էին ի Հելուեաիա  
 ու Գերմանիա<sup>2</sup>: Արդէն Յունուար, կ'ըսէ, Հայք

1 Բրոյս, էջ 527—532: Յիշատակարանաց մին  
 (թ. 133), գրուած 14 Յունուար, առաջին տարագրութեանց  
 մասին է. թ. 135՝ Օգոստ. 19ի կոտորածի եւ թ. 136՝  
 գրուած է, երբ կոնքը շէր վերջացած: Ըստ թ. 134ի՝  
 Օգոստ. 19ի զոհ զայցած էին 250 հոգի. երկրորդ կոտոր-  
 ւածը 23—29 Սեպտ. զոհ պահանջած էր 300 հոգի: Ինքնա-  
 պաշտպանութենէն ետքը «ֆախրի փաշայ հրամայեց կոտոր-  
 րէլ. կոտորածը տեւեց 10 օր» են: — Ինչպէս ցայս վայր՝  
 սպան հետեւ ալ մենք կը նշանակենք անգղ. բնագրին հա-  
 մեմատ: Գողղ. թարգմանութիւնը համառօտ է եւ թուրք  
 տարբեր: Բայց ունի նաեւ նոր կտորներ: Գրքին բուն խորա-  
 գիրն է՝ (For Official Use, Miscellaneous No. 31; 1916)  
 The Treatment of Armenians in the Ottoman Empire  
 1915—1916. Documents presented to Viscount Grey of  
 Falldon, secretary of State for Foreign Affairs, by  
 Viscount Bryce. London 1916. p. XLII+684. — Գողղ. (Mélanges  
 No. 31. Traduits avec l'autorisation du Vicomte Bryce)  
 Le Traitement des Arméniens dans l'Empire Ottoman  
 (1915—1916). Documents présentés... par le Vicomte  
 Bryce. Laval 1917. p. 553.

2 Իրմէ է (20 Փետր. 1919 թուական) «Հայոց  
 համար նպատամատոյցն ՄԱՌՏԱ եւ շրջակայից մէջ» ընդ-  
 հանուր տեսութիւնը, զոր Լեպսիուս հրատարակած է իբր  
 Յաւելուած (էջ 494—500): Իր գրածն է այն նոյնպէս  
 հետաքրքրական տեսութիւնը, որ լոյս տեսած է Հելուեա-  
 կան նպատամատոյց ընկերութեան Բաղէլ հրատարակուած  
 պարբերականին՝ «Տեղեկութեանց» մէջ (Mitteilungen über  
 Armenien, Organ des Schweizerischen Hilfswerkes 1915  
 für Armenien und des Vereines der Freunde Urfas.  
 Basel, Nr. 11 [Juli 1919], p. 116—131): Գաղղոյ թուին  
 մէջ բժիշիւ Անդրեաս Վիշեր (Andreas Vischer) գրած է  
 նոյնպէս տեղեկի տեղեկագիր մը՝ «Առահայ 1919ի ամսուք»  
 (ի «Mitteilungen», Nr. 12, Oktober 1919, p. 140—145):  
 Այս պարբերականէն մեզ ծանօթ են թիւք 1—13 (Յունուար  
 1916 մինչեւ Յունուար 1920): Եւ անոր յետոյ սկսած գողղ-  
 ղիականը՝ խորագրովս «Nouvelles de l'Arménie», Bâle

օրէնքէ դուրս կը համարուէին. «պէտք էր որ սպան-  
 նուէին»: Իսկ «Օգոստոսին այս տեղոյ թշուառաց  
 համար անձնապէս քրիստոնեական օգնութիւն  
 մ'ընել անկարելի դարձած էր կառավարութեան  
 կարգադրութիւններով»: Այլեւայլ առաքելու-  
 թեանց տները (— գողղիականը՝ փակուած էր,  
 կը մնային ամերիկեանն ու գերմանական հաստա-  
 տութիւնը —) լի էին պաշտպանութիւն խնդրող-  
 ներով. բայց այս «հարբուարներն ամէն օր ոստի-  
 կանութենէ կը բռնուէին»: «Ով որ ասոնց մէջ այր  
 էր՝ եթէ տէրիւնէն Հաստատութենէն գարձ կը կա-  
 խուէր: Այն այրերն՝ որոնք գերմ. հիւանդանոցէն  
 կամ գերմ., դանիական եւ հելուեական տներէն  
 կու գային, անմիջապէս իբր զինուոր կը քշուէին»:  
 «Մահամտականաց արգիլեալ էր ապաստանարան  
 տալ Հայոց», բայց այն արգիլքը չպահուելով էր  
 որ այժմ կանայք ու տղաք, որ մահամտականաց  
 քովն էին, յերեւան կու գան եւն<sup>1</sup>: Քաղաքին  
 մէջ ճարակած էր բժաւոր ժանտաւանըր, որով  
 հիւանդացաւ (Մայիսի մէջ) ինքը Արենցէր ալ,  
 բայց ապաքինեցաւ: «Մայիսի վերջերը՝ մահամտա-  
 կան կրօնական պատերազմը հռչակուելէն ետքը՝  
 մահամտական աւագներն որոշած ըլլալու էին բու-  
 լուր քրիստոնեայքն, յատկապէս Հայերը, կոտորե-  
 լու»: Իբր պատրաստութիւն՝ «բոլոր ազգեցիկ ու  
 կրթեալ Հայերն որեւէ խաբեբայ պատրուակաւ  
 կառավարութեան շէրք կանչուեցան. եւ անկէ  
 վեր բոլոր այն Հայերն անհետ եղան»: «Շէյխերն  
 այժմ ազատ ձեռք ունէին: Մոլլաներու մոլեռան-  
 դութիւնը սաստիկ բողբոքեցաւ, եւ կ'ըսէին. Աս-  
 տորուին այս անհաւատները, քրիստոնեայքն.  
 այժմ վայ մէն, որ դուրսը կ'ըրէնայ գրէլ օգնութիւն  
 ինքրէլու. եւ այսպէս սխառ սաստիկ կոտորած մը:  
 Իբր 10.000 Հայերէ ապահովուակն երբորք մասը  
 բացակայ էր՝ զէնքի տակ առնուած (իբր զինուոր).  
 բայց մնացեալքն այս անգամ իրենք զիրենք  
 պաշտպանեցին. քաղաքին հայ թաղին մէջ ամրա-  
 ցան» են: Արդէն Յունուար 15ի նամակի մը մէջ  
 կրնար գրել. «10.000 Հայ կանայք ու տղայք անէ  
 ու անդէ կ'աքորուին. կանայք ու աղջկունքը հա-  
 րեմները կը քաշքշուին. մնացեալքը հարաւային  
 որեւէ տեղ մը պիտի փձանան, քանի որ հաց չու-  
 նին»: Հսկա. 4 նամակի մը մէջ կը գրէր. «Թուրքերն  
 այժմ իսկ ծանր թնդանութիւնով հայ թաղին դեմ  
 կը յառաջանան: Այսպէս վճռուած է այս թշուառ,  
 բազմաշարքար ազգին ճակատագիրը. պատերազմ  
 ետքը հայկական խնդիր մը պիտի չըլլայ լուծելիք,  
 թուրքերը լուծեցին զայն ամէնէն հիմնական եւ  
 ամէնէն անագորոյն կերպով<sup>2</sup>: ... Քաղաքը շտե-  
 նուած խուճուութեան մէջ է. մոլեռանք մահմադա-  
 կանն այլ եւս չափ ու սահման չի ճանչար<sup>3</sup>: Իսկ

(Թիւ. 6—10, Յունուար 1918 են): Նամակներ ու տեղե-  
 կագրեր նաեւ այլուր. համա. նաեւ յաջորդները:  
 1 «Mitteilungen», p. 126 ff.  
 2 Վարժէ միշել գերմ. առածը՝ Մարդը կը խորհի,  
 Լոտուած կը տրամադրէ: Ակաջ է նորմալ Հայաստանը,  
 որուն անունն իսկ քննել կ'ուզուէր արեւան մէջ խեղդելով:  
 3 «Sonnenaufgang» 1919, p. 62 պատկերն իսկ կը  
 գնէ դերմիշի մը, որ ՄԱՌՏԱ գերուած 100 հայ տղաք ան-  
 ձամբ մարմնած էր՝ մահամտական ըլլալ չուզելուէ համար:



այնուհետեւ ալ որբերու եւ նպաստի խնամքը յառաջ տանիլ:

Աւելորդ չէ՝ ամբողջութեան համար դնել ուրիշ նամակ- յիշատակարան մ'ալ, որ ըստ երեւութիւն այս անգամ հայ աղբիւր մըն է, «Լ. Տ.» ստորագրութեամբ: Այն տեղ կ'ըսուի. Հայաստանէն այրիններն ու որբերն Ուռհա հասած էին: Բոլոր փողոցները լեցուած էին: Սովն ու մահն իրարու ձեռնտու կ'ըլլային: Օրական անթիւ երիտասարդ կիներ եւ աղջկանք կը յափշտակուէին: Տղաք արժան կը ծախուէին. իրենց գինն էր միայն 1-25 Ֆրանք: Եւ անչա՞ք անհասարակ էի, երբ Ամստրամպէ 8-9 տարեկան մանչ մ'իւր գեղեցկութեան համար 2-50 Ֆրանքի ծախուեցաւ: Այժմ կարգն եկած է Ուռհայի ալ. հոն ալ տարագրութեան ձեռնարկուեցաւ: Նախ Առաջնորդը 40 աւազներով տարուեցաւ անձանօթ ուղղութեամբ: Շաբաթ մ'ետքը 50 հոգի ալ տարուեցան՝ այս անգամ Տիարապէքի յուղղութեամբ: Խալիլ բէկ իւր 2-չէններով եկած էր՝ Ուռհան ալ քանդելու, ինչպէս Հայաստանի ուրիշ տեղերը: Բայց հարուստ աւարն իւր աչքը շացուց եւ անցաւ դնաց: Բայց կառավարութիւնն իւր ծրագիրն անպատճառ գործադրել կ'ուզէր. ուստի նորէն ձեռքաւարել տուաւ 100 հոգի եւ տարագրել: Տարակոյս չկար. Ուռհայի ամբողջ ժողովուրդը նոյնպէս պիտի տարագրուէր: Երբ կանայք ու աղջիկներն իրենց (տարագրեալ) քայրերուն վիճակը տեսան, ուղեցին աւելի սիրով սպանուիլ. քան ոստիկանաց յանձնուիլ: Արբ ալ զիտէին տարագրելը չարաբախտ վիճակը, ուստի մերժեցին՝ իրենց պատանիները կառավարութեան ձեռքը յանձնելու: Կառավարութիւնն ալ արդէն զիտէր իւր բնելքը: Հայերն իրենց վերին փողոցներն էին, կանայք շուկան կը հոգային: Թուրքերն սկսան հեռանալ Հայոց փողոցներէն, եւ Քրդաց ցեղերու մեծ խմբեր հասնիլ սկսան: Երկաթուղին ալ բերաւ զինուոր ու թնդանօթներ: Հօկա. Տին ֆախրի փաշայ եւ գերմանացի պատերազմական պաշտօնեայ մը 4500 զինուորաց եւ Քրդերու գլուխն անցած սկսաւ Հայոց դէմ պատժական ձեռնարկին: Տասնուչորս օր տեւեց անկարագրելի սաստիկ կռիւ մ'երկու կողմանէ: Այն ատեն իրենք զիրենք պաշտպանող Հայերը յետս մղեցին Թուրքերը, Քրդերը եւ Գերմանացիները: Գետինը ծածկուած էր Թուրքերու եւ Քրդերու դիակներով: Թշնամին թողուց քաղաքը: Հայոց պաշտպանողական փոսերն ու ձեռնառմբերը մեծ գեր խաղացին: Բայց թշնամին քաղաքը Հայոց թողուլ չէր ուզեր: Եօթնօրեայ հանգստէ ետքը, որ միջոցին իւր զօրաց ու թնդանօթներու թիւը շատցուց, նորէն յարձակեցաւ: Թնդանօթներու հարուածներէն թանձր մեզ մը պատեց քաղաքին վրայ եւ ուսմբերը կոտորեալ կարկտի պէս կը տեղային: Իսկ Հայոց ապամտնութեան սպառնալով էր: Հայ դասերաց հարի-

գրաբնութիւնն արդիւած էր: Շատ ընդհանուր բառերով է, որպէս զի իբր պատերազմական-թղթատարական գրութիւն կարենայ անշարժ անցնիլ: Ճշմարտութիւնը տողնդ-մէջ կարդալու է» (Dr. Joh. Lepsius, Mittheilungen aus der Arbeit 1917/18, Potsdam, p. 119-120):

բարձր դիմելի գործուեցաւ, որով ինչպէս էին զէն է յետէ: Տակաւին կենդանի մնացած այրիք ու որբեր Ռակիկա տարագրուեցան. իսկ կենդանի մնացած այրերն անմիջապէս կախաղան հանուեցան: Յաղթող զինուորները հեռացան, եւ քաղաքը լեցուեցաւ աւաղակներով, որոնք աւերակաց տակ իրենց աւարը կը վնասուէին:

Թէ քաղաքը շատ աւերած կրած է՝ բնական է: Արեւցելի կրնաք գրել. «Հայ թաղը քանդուած է: Բողոքականաց եկեղեցին աւերակ է: Քրիստոնեայ ժողովրդեան մեծադոյն մասը մեռած կամ տարագրի, ժանտատենող տակաւին կը տիրէր. հիւանդանոցին մէջ 50 հիւանդ կար, ամէնքը ժանտատենդով հիւանդացած, նաեւ բժիշկ մը եւ հիւանդանոցի ուրիշ ծառայողներ: Բուն բժիշկը՝ Անդրէաս Ֆիշէր (A. Vischer) որ պատերազմի միջոցին իւր հայրենիքն՝ ի Հելուետիա՝ ստիպուած էր մնալ, բայց չգաղբեցաւ ամէն ճգամը աշխատելու իբր Հելուետական նպաստամատոյցին պատուիրակ<sup>1</sup>, իսկ յետոյ վերագարձած յՈւռհա՝ կը նկարագրէ քաղաքին աւերակ դիրքը: Կոտորածէն ետքը, կ'ըսէ, որ «շատ մ'այրեր ու կիներ կոտորուեցան, յՈւռհա՝ գոնէ պաշտօնապէս՝ այլ եւս չկային հայ այրեր, շատ սակաւաթիւ՝ կանայք ու աղջիկ: Հայ տներն՝ որ արդէն շատ վնասուած էին կռիւներէ, յաջորդող կողպամանց ատեն աւելի քանդուեցան: Մասամբ թաքուն իրեր գտնելու համար կը պրպտէին, բայց մանաւանդ ասէն փայտեղէն, պարփանիլ քեղիք, դուր, խոնո-թ եւ արանեաց քերաններ կողպտուեցան, որով շատ աներ փլան յետոյ: Տներէն մաս մը նախ բնակեցան մահ-մեղանիս քաղաքի մէջ, բայց ասոնք հետզհետէ անհետ եղան՝ երանգո-թեմ, եւ մահատանք սողով սպառած: Միայն հայ թաղին ծայրերը քանի մը տները թուրքերը գրաւած են: Փողոցները լի են փլատակներով: Աւելի լաւ մնացած են հաստատաշէն քարակերտ եկեղեցիները: Բողոքականաց եկեղեցին ալ նորոգուած է, բայց զանգակատունը փլած, եւս: Քաղաքն սկսած է լեցուիլ Հայերով. բայց ի վերագարձող բնիկներէ՝ հետզհետէ կը հաւաքուին մնացորդներ այն ամէն գաւառներէ, որ տակաւին կամ կարելի չէ կամ շատ դժուարին՝ վերագարձը. անոր համար յՈւռհա կան տարագրութենէ եկած գաղթականներ կ'եսարիայէ, կ'արնէ, վանէ, Բաղէշէ, Սեբաստիայէ, Մշէ եւ Խարբերդէ, եւն<sup>2</sup>:

<sup>1</sup> Իբր «նամակ ֆիրմանդահէ» Piranian, "Armenien", Heft 4, p. 50-51 (J.H. T.).  
<sup>2</sup> Անդ, էջ 46:  
<sup>3</sup> Հմմտ. փաստաթղթերու ալ. Լեպս., էջ 244, 250, 258-259, 356:  
<sup>4</sup> Ի Mittheilungen über Armenien (Basel), p. 140 ff. - Ուռհայի նորագոյն (1920) դեպքերու մասին թղթակցութեան մը մէջ (Հմմտ. Թղթակց., «Հերոսամարտը Ուռհայի մէջ», ի «Պահակ», 1920, Թ. 59-60 (= 725-726) չի յիշուի ի վերագարձող բնիկներու թիւը, որոնք ձեռնուան պաշար ունէին, «բայց 2000ի չափ օտար ժողովուրդի գաղթական Հայերը պաշար չունէին», նոյնպէս ոչ որբանոցի մը «1000ի չափ որբերը», եւ «ասոնց վրայ պետք է աւելցնել 400-500 կարմունջիները (Ուռհայէ 2 փամ) հեռու

Այլ թողունք ուրիշ մանրամասնութիւններ. արդէն այլեւայլ կէտեր յետոյ ալ յընթացս պատմութեան պիտի յիշուին: Եթէ այսչափն ալ մանրամասնեցինք՝ այն պատճառաւ է որ Ուռհա՛ Վանէ ետքը՝ այն քաղաքն է, որուն պաշտպանութեան փորձը շահագործել ջանաց թուրք կառավարութիւնն ի նպատակ իւր. բայց ի զուր, քանի որ այսչափ վիպքը իրերը պարզած էին: Բաց աստի Ուռհա լաւագոյն օրինակ մըն է թուրք կառավարութեան ու խուժանին բռնած ընթացքին հալածանաց ու տարագրութեան միջոցին, որ կ'արժէ նոյնպէս ամէն տեղոյ համար: Մոլեգնութիւնն՝ ինչպէս ամէն տեղ՝ այնպէս կոյր էր, որ բնաջնջելով ամէն աշխատող ձեռք՝ յետոյ, երբ պիտոյքը կը ստիպէր, հարկ կ'ըլլար յետս բերել մանկատի պատանիներ՝ շինարար աշխատութեանց համար (հմտ. Թ. 315 էւն): Թուրքն ու Բուրսն իւր դերին մէջ էր՝ կոտորելու եւ քանդելու ատեն: Բայց շինութեան համար ձեռք մը չէր գտնուել: Ուռհա կը ցուցնէ միւս կողմանէ թէ ինչ արժէք ունէր իրականին ձեմալի՝ որ հրամանը՝ իբր թէ կոտորած չընելու: Բայց արդէն ականատես գերմանացի մը, որ 1915ի Յուլիս-Օգոստ. ամիսներուն կ'ուղեւորէր, կը գրէր. «Գատրի փաշայ ի Մարաշ ըստ ինձի. Գիտէ՞ որ Գ. Բանակի շրջանին մէջ կառավարութեան հրամանին հասեմար արտաբողջ ժողովուրդը սպանուած է»: Բաց աստի տարագրութիւնն ինքնին կոտորած մըն էր. եւ այս մասին ձեմալի ալ զաղբափորը զուտ թուրքական էր, ինչպէս բռնի իսլամացման, եւ ինչպէս որբանոցներու եւն փակման նկատմամբ:

§ 10. Ճեմալ եւ Տարագրութիւնք: — Արդ այս վերջին կէտերուս մէջ շատ տարբեր չէր ձեմալ փաշայ ալ, որ ի վերջոյ հարազատ թուրք մըն էր: Լէպսիուս Ալիկիոյ մասին համառօտ տեսութեան մէջ՝ շեշտելով ալ ձեմալ փաշայի «ուղղակի» կոտորածներու հակառակիւ, կը շեշտէ միանգամայն թէ «անիկայ չդիմողրեց կենդանական վարչութեան կողմանէ հրամայուած տարագրութեանց եւ հայ ժողովուրդեան մնացորդաց բռնի իսլամացման»: ձեմալ ընդհակառակն կը ջատագովէ տարագրութիւնը: Ամենէն լաւ ապացոյցն իւր իսկ խօսքերն են, զորոնք ըսած է այլեւայլ տեսակցութեանց ատեն: Այսպիսի տեսակցութեան մը մասին կը տեղեկագրէ Մետերնիչ թէ «վերջին շաբթու ընթացքին մէջ հայկական խժոժութեանց մասին ծանրօրէն խօսեցայ Էնվէր փաշայի եւ Խալի պէյի հետ, եւ այսօր՝ ձեմալ

փաշայի հետ. եւ մասնանիշ ըրի թէ անհանգստութիւն եւ դժկամակութիւն տիրած է նաեւ բարեկամ արտասահմանի եւ Գերմանիոյ լայն շրջանակաց մէջ. եւ թրքական կառավարութիւնն ի վերջոյ ամէն համակրութիւնքը պիտի կորսնցընէ, եթէ վերջ մը չգտնէ: Էնվէր փաշայ եւ Խալի պէյ կը պնդեն, թէ անգրագոյն տարագրութիւններ — յատկապէս ո՛չ Ա. Պոլսէ — մտադրուած չեն: Այլ պահուելու պատերազմական անհրաժեշտութեանց ետեւ, թէ ապստամբները պէտք էին պատժուել, եւ կը խուսափին այն ամբաստանութենէն թէ հարիւր հազարաւոր կանայք, տղայք ու ծերերը թշուառութեան կը մատնուին եւ կը կորսուին: Ձեմալ փաշայ կ'ըսէ թէ Նախնակն հրամաններն անհրաժեշտ էին (= տարագրութիւն իւր ամէն հետեւութեամբ), բայց Բուրս-Բիւնը քէշ կառավարութեամբ էր: Չ'ուրանար թէ ասոր հետեւութեամբ տխուր հանգամանքներ կը տիրեն, զորոնք ամբողջ կը ջանայ պարէն ու դրամ մատակարարելով: Ասիկայ ուղիղ է: Հարկապի քով իւր օժեւանողին աքսորականաց թշուառութեան երեսէն վարակուած է, եւ կը ջանայ դարման տանիլ. նաեւ շատ մ'անձեր՝ որոնք աքսորեալները կողպտած էին՝ կախել տուած է: Փոն Բրէս գնդպետը, ձեմալի սպայակոյտի պետը, ըստ ինձի թէ Ուռհա-Բիւնն անպարտելի է եւ անէ նկարագրութիւնները կը բերալանցէ: Եւ այս ամէնուն միջոցին երկրին մէջ կը տարածուի թէ Գերմանացիք կոտորածները կը բաղձան» (7 Գեկտ. 1915, Թ. 209): Յամենայն դէպս Բրէս ազատատէրը բարերար ազգեցութիւն մ'ունեցած է, իւր ջանքով է որ «Բուրստիէ Հարկապ վարակուած օժեւանողին» սկսալ խնամք տեսնել՝ համաճարակներէ մաքրուելու, մինչ ձեմալ փաշայ երկար ժամանակ չէր համազուեր թէ համաճարակներ կը տիրեն հոն. բայց համոզուելէն ետքը խիստ կարգադրութիւններ ըրաւ, եւ առողջաբանական այս գործը Բրէսի արդիւնքն էր (8 Նոյ., Թ. 193): Այս անձն է որ, ինչպէս տեսանք, յետոյ Աովկաս խաւրուած՝ իրեն յանձնուած էր մասնաւոր կերպով Հայ խնդրը (21 Մայիս 1918, Թ. 394) եւ իւր անկէ (Տիգրիսէ) տուած յաճախ երկար տեղեկագրերը գրուած են ջերմ համակրութեամբ հայ ազգին եւ ի նպատակ հայ նորածագ հանրապետութեան (տես վերը § 6): — Նոյնպէս խօսած է ձեմալ ի Բերլին՝ գերմ. առաքելութեան եւ նպատամատոյց ընկերութեան վարիչներու հետ (Գ. Ա. Բրէսֆէլդ, Ա. Ա. Ը. Նայբէր եւ Մոմմեր) ունեցած տեսակցութեան ատեն, երբ ասոնք շեշտելով ալ իրենց համակրութիւնը հանդէպ թուրք դաշնակցին՝ կը յայտնէին թէ իբրեւ քրիստոնէոյ ցաւակից էին հայ ժողովուրդեան «իւր նեղութեան եւ հալածանաց» համար: ձեմալ կ'ըսէր. «Անոնց (= Հայոց) հանդէպ խնդրը կրօնական չէր, այլ քաղաքական: Թուրքիա կը նմանէր մարդու մը՝ որուն վրայ ամէն կողմէ կը յարձակին, եւ կենաց ամենամեծ վտանգին մէջ ամենախիստ փնջներու պէտք է որ դիմէ: Գարձեալ ամէն երկրի մէջ ժողովուրդը՝ մասնաւոր գրգռութեան ժամանակներու մէջ՝ կառավարութեան խիստ միջոցներէն ալ անդին կ'անցնի դիւրաւ եւ կը գործէ

Հայ գիւղ մը) եւ վարի թաղէն Հայոց թաղը ապաստանող Ասորիները եւ կաթողիկ Երբարները, ինչն ունեցած հացը բաժնեցին այս բախտակից դժբախտներուն հետ,» Ամերիկեան նպաստը մեծ էր, «մասնաւորապէս Օրիորդ Լօի կատարած նախախնամական դերը տեղւոյն Հայերուն անդաւորման եւ զգեստաւորման մէջ», եւն:

1 Ձեմալ. «Նիւթեր, Հայոց տարագրութեան մասին Հաւաքման մէջ, հրատարակուած Հելուեական նպատակաւոր կողմէ (Material zur Beurteilung des Schicksals der Armenier im Jahre 1915/16. Basel, Heft 1-2 ff) յատկապէս Heft 2, p. 18.

2 Լէպսուս, p. XI—XII.

անկարգութիւններ, որոնք արդարանայի չեն, այսպէս Թուրքիոյ մէջ յատկապէս քրդերը: Հայոց դէմ Թուրք կառավարութիւնը չէ գործած անոր համար որ քրիստոնէայ էին, այլ որովհետեւ հայ էին, եւ պետութեան գոյութիւնը վտանգուած էր: Արաբացւոց դէմ ալ նման դէպքի մէջ նոյնպէս պիտի վարուէր: Բաց աստի իւր շրջանակին մէջ՝ շնորհիւ իւր անձնական կորովի ազդեցութեան՝ Հայոց դէմ անկարգութիւններ տեղի չեն ունեցած: Բայց ոչ ամէն վերին հրամանատար կրնայ այսպիսի ուժեղ ազդեցութիւն մը գործել: Մնացեալը կարեւոր չէ: Ճէմալ կը խոտանար ընկերութեան գործունէութեան նպաստել եւ «ձրի պարենեղէն մատակատարել», եւ այն՝ «առատօրէն օգնել. եւ միւս շրջանակներու մէջ իմ ազդեցութիւնս գործածելու ջանալ»: Եւ նման խոտուամներ (28 Օգոստ. 1917, Թ. 360): Յետոյ պիտի տեսնենք թէ այսպիսի խոտամանց ատեն իսկ հայութեան վերջին մնացորդը անուպատներու մէջ ինչպիսի դարհուրիւրի սովամահութեան ենթարկեալ էին: Նոյնը կ'արժէ իրականին բոլոր միւս ծայրէ ծայր ստութեամբ լի խօսքերուն համար: Ճշմարիտ միակ խօսք մը կար՝ Հայը յանցաւոր էր, ինչպէս Էնվերի՝ նոյնպէս Ճէմալի եւ ամէն Թուրքի համար, «որովհետեւ հայ էր»: Նոյն բախար պիտի ունենար «Արաբացին» ալ. եւ այս վերջին կէտը սկսած էր արդէն ինքը Ճէմալ, որ Ասորիքի համար նոյն ոճը կը գործադրէր՝ ցորչափ տարբեր պարագաները կը ներէին: Կարնոյ հիւպատոսը լաւ դիտած էր՝ «Կը մտածուի (Երիտասարդ Թուրքերու կողմէ) նոյնպէս հաշիւը մարբել Արաբներու հետ ալ. բայց այս վայրկեանիս ռազմական աննպաստ դիրքը՝ անոր համար ժամանակը տակաւին չեկած կը ցուցնէ: Այս միջոցին անոր իբր յարմար փոխարինութիւն մը գտնել փորձեցին՝ Արաբներէ սաստիկ զօրահանութիւն մ'ընելով եւ արաբացի զինուորն ամենաթերի հանդերձանօք կլիմայօրէն ամէնէն աննպաստ գաւառները (Կարնոյ ձմեռային արշաւանք 1914, Հիւսիսային Պարսկաստան 1915) խաւրելով» (4 Դեկտ. 1916, Թ. 309): Իսկ Ճէմալ հիանալիօրէն կը ձնչէր «դաւադրութիւն» ներն ու «ապստամբութեան փորձերը» յԱսորիս՝ արսորքներով, կախաղաններով եւն:

Անոր համար իրականութիւնը բոլորովին տարբեր էր եւ Ճէմալի այն համբաւաւոր «ուժեղ ազդեցութիւնն» ալ օգուտ չէ բրած, երբ Թուրք կառավարութիւնը կը ձեռնարկէր հայութեան վերջին մնացորդները, որոնք երկաթուղոյ երկայնքը հաւաքուած էին, յանապատ քշելով ջնջել: Չստոնք գձէն հեռացնել հրամայած էր ինքն ալ. բայց Բարէ դէպ ի Տէր-Չօր՝ իրականին ի մաս՝ քշելը, կ'ըսէ Հալէպի հիւպատոսը, հակառակ էր՝ «Ճէմալ փաշայի ի Կ. Պոլիս յաջողօցածին» (Հմտ. Թ. 227, 235). Եւ Մեծերնիճ ալ, որ իւր միջամտութեան արդիւնք կը համարէր, կ'ըսէ թէ «Ճէմալ փաշայ, որ այն Թուրքերէն է, որոնք կ'ամբնան, մինչեւ հիմայ Կովտէի քով ընդդիմութիւն գտած էր իւր բազմաթիւներուն գործադրութեան համար. բայց բոլորովին վերջերս՝ ինչպէս իւր սպայակցոյս պետք գնդապետ Քրէս կը հա-

ղորդէ, իրեն շնորհուեցաւ», եւն (Թ. 210): Եւ սակայն առերեւոյթ բան էր ամբողջը: Այս ժողովուրդն ալ դնաց մեռնելու, առանց իրական արգելք մ'ըլլալու մէկու մը կողմէ, ոչ Ճէմալէ եւ ոչ ուրիշէ մը. եւ տարագրութեան արդիւնքն այնպիսի էր որ տարագրապետ Նուրի կրնար ուրախութեամբ ծանուցանել թէ հազիւ քսուորդը՝ մանաւանդ թէ տասին մէկը կրցած է հասնիլ արսորավայրը («Նայիմ», էջ 57—58) եւ միակ իսկ մանրամասն հաշիւ մը 100,000 մեռեալ կը տեղեկագրէր (անդ՝ էջ 59): Ասիկայ Լեհ-ուսուր Կորուճ էր. կամ՝ ինչպէս Ճէմալ, Թալաւաթ եւ բոլոր նմանք կը սիրեն Համիտեան բացատրութեամբս՝ «անկարգութիւն», եւ այն՝ ամենատաստիկ տեսակէն: Եւ սակայն ինքը Ճէմալ գործակից եղած է տարագրութեանց նոյն իսկ սկզբէն: Ինքն է որ դարձեալ հակահրաման տուած է բողջքական ու կաթուղիկեայ Հայերը տարագրելու (Թ. 150), ի հարկէ յանցանքը Թալաւաթի վրայ ձգելով (Թ. 163), ճիշդ այնպէս՝ ինչպէս ուրիշ նահանգներու մէջ ալ վայրն ու հրամանատարն իրարու կամ Կ. Պոլսոյ վրայ կը ձգէին, ի հարկէ օտարի առջեւ չքմեղելու համար (Հմտ. Թ. 149 եւն): Եւ եթէ չըլլար ուրիշ փաստ՝ կը բաւէր Մարաշի վերջին մնացորդաց արսորումը, որ եղած է Ճէմալի խիստ հրամանի մը համեմատ. եւ այն՝ ճիշդ վերջին բնաջնջումն աւարտելու ատեն, միեւնոյն պատուակաւ, իբր թէ դաւադրութիւն կար ու զէնքեր գտնուած են՝ Հալէպ. պատուակներ՝ զորոնք շատ լսեցինք եւ պիտի լսենք: Իրին բուն գոյնը յերեւան կու գայ՝ երբ միեւնոյն տեղեկագրի մէջ կ'ըսուի թէ տեղւոյն դերմ. որբանոցէն ալ 1400 հայ տղաք պիտի առնուէին Երիտասարդ-Թուրքերու կողմէ եւ Ղոնիս, Իսկիէ-հի որ Կ. Պոլիս պիտի խաւրուէին՝ իսլամացման համար (12 Մայիս 1916, Թ. 265): Գոյնը չէին Մարաշի այս մնացորդները նոյն ատեն՝ «9,000 հոգի՝ նախկին 24,000 հոգւոյ մնացորդը» (27 Ապրիլ 1916, Թ. 260), ուրիշ տեղեկագրի մը համեմատ՝ միայն 7,000 հոգի (12 Ապրիլ 1916, Թ. 263), որոնցմէ նոյն տարւոյ հոկտեմբերին կը մնար այլ եւս միայն 4,000 հոգի. եւ ասոնք ալ հետզհետէ կ'արսորուէին (2 Հոկտ. 1916, Թ. 301). միւս ամէնքն Այնթապի եւ Բիրեջնիկի ծամբով Տէր-Չօր կ'երթային՝ դէպ ի մահ: Այն խաղը՝ զոր անընդհատ պիտի տեսնենք՝ այս մնացորդաց մասին, կը խաղացուէր հոս ալ: Մինչ Մայիսի նոյն Ճէմալէ հրամանաւ իբր թէ «Հալէպի բնիկ ժողովուրդն ի բաց առնուած էր, կ'ըսուի, իբր իրապէս անմեղ» (Թ. 265), Յունիսի կը գրէր Գեսպանը թէ «յայտնապէս մտաուում է արսորումն բոլոր գրեցի Հայոց ի Հալէպ եւ երեկուրն վեր Հալէպ մնալու արտօնազիր ունեցողներուն վկայականներն ետ կ'առնուին», եւ Մեծերնիճ Գամասկոսի հիւպատոս կը յանձնէր «Ճէմալ փաշայի քով յարմար ձեւով բողջքել» (7 Յուն. 1916, Թ. 269): Ճէմալի պատասխանն էր՝ «այն Հայերը, որոնց Հալէպ բնակելու հրամանգիր տուած եմ, պիտի չ'արսորուին. Բայց սրիդուած է բոլոր զոս եկուոր Հայերն ստորեւ. որովհետեւ ասոնց մէջ ի Հալէպ Թուրք կառա-

վարութեան դէմ ծածուկ կոմիտէ մը կազմուած է»<sup>1</sup> — պատրուակը յայտնի է. կանայք, տղաք ու ծերեր դաւազիր կ'ըլլան եղեր: Գամասկոսի հիւպատին (11 Յունիս) այս տեղեկութեան կը կցէր Մետերնի՝ զիտողութիւնս՝ «խալիլ պէյ այսօր ըսաւ թէ Հալէպէ կամ Անկիւրիայէ Հայեր պիտի չ'աքսորուին» (12 Յունիս, Թ. 270). Եւ Հալէպի հիւպատն ալ կը կարծէր թէ «ճէմալի քով եղած դիմումները գոնէ ազդեցութիւն մ'ունեցած են. յամենայն դէպս ծրագրեալ աքսորքը ցայժմ չէ գործադրուած» (17 Յունիս, Թ. 271). — Բայց քիչ մ'ետքը կը դրէր թէ «Առողջապահիկ կարգադրութեանց կամ քաղաքական կառավարութեան պատրուակաւ Յունիս 19էն սկսեալ նորէն սկսած է անինայ տարագրումն Հալէպէ, նաեւ անոնց՝ որոնք երկար ատեն հոս բնակած էին» (27 Յունիս 1916, Թ. 281): Նպատակն էր Հայոց վերջին խմբերն ի «Մարաշ, Հալէպ, Ռասուլայն» եւ այլուր ցրուել, կ'ըսէ Մետերնի՝ (10 Յուն. 1916, Թ. 287): Եւ թէեւ Յունիս 12ի դադար մը կ'ըլլար՝ թուրք իշխանութեանց միջեւ վէճի մը պատճառաւ (29 Յունիս, Թ. 290), Օգոստոսի սկիզբը դարձեալ «Հալէպի դրոնցի Հայոց աքսորումն նորէն եւ ծանրորէն պիտի սկսի... յայտնապէս այս տեղւոյ կառավարութիւնը չ'ուզէր այս իրը հանգիստ թողուլ» (7 Օգ. 1916, Թ. 291): Իսկ «Գրսէն եկած Հայերն, որոնց աքսորումն մտալուտ է, կը հաշուին 8,000է աւելի: Բաց աստի ամբողջեան հիւպատոսը բնիկ տեղացի Հայերը, որոնք մեծ վտանգի մէջ են տարագրուելու, կը համարի իբր 15,000 հոգի» եւն (8 Օգ. 1916, Թ. 292): Նաեւ ամբերիկեան դեսպանը միջամտած էր: Բայց Օգոստ. 12ին խաւրած էին 200 հոգի, եւ ուրիշները պիտի հետեւէին, մինչդեռ «Գուռն ապահովուցած էր թէ նոր աքսորումներ պիտի չ'ըլլան» (13—16 Օգոստ. 1916, Թ. 293): Այս ամէնը՝ որ միշտ կը կրկնուէր յառաջ ու յետոյ, — քանի որ աքսորելոց տեղ միշտ նորեր կը բերուէին այս հարաւարդմանքս ամէն դիէ, — ճշգիւ կը համապատասխանէ Թալաւաթի ծրագրին, որ անընդհատ կը կրկնէր՝ «խաւրեցէք դէպ ի անապատ» («Նայիմ», էջ 36 եւն):

Միով բանի «անուղղակի» բայց նաեւ «ուղղակի» կոտորած կամ «անկարգութիւն» երբեք չէ պակտած՝ հակառակ ճէմալի հրամանաց եւ իւր պարծանաց ալ, ինչպէս յիշուեցաւ, նաեւ իւր իրաւասութեան ներքեւ եղած տեղերը, նոյն իսկ անմիջական մտերը: Արդէն 1915ի Սեպտեմբերի սկիզբը Ատանայի հիւպատոսը Բիւզէ կը գրէր թէ «Հրամանի համաձայն (auf Order) սպաննուած Հայոց թիւը հոս հաւանորէն արդէն կը գերազանցէ 1909ի Երիտասարդ-թուրքերու կոտորածներուն զոհերու քանակուածը» (10 Սեպտ. 1915, Թ. 165): Իսկ Ատանայի այն կոտորածն, որ ժամանակին այնպիսի մեծ զրականութեան ալ նիւթ եղաւ, նոյն իսկ նուազագոյն հաշուով՝<sup>1</sup> փոքր բան մը չէր. բայց ի հարկէ գրեթէ անշուն՝ բնաջնջման այս

ահուելի շրջանիս համեմատութեամբ, անշուն՝ այն զարհուրելի կոտորածներու քով, որոնք տեղի ունեցան ի Ռասուլ-Այն, ի Տէր-Չօր, բայց նաեւ յինտիլի եւ ամէն կողմ, նոյն իսկ այս 1916 տարւոյ շրջանին: Այս ամէնուն մասին առիթ կ'ըլլայ անդրադառնալու, եւ տեսնելու այլեւայլ ակնաւոր տեսներու տեղեկութիւնքը, նոյն իսկ ցորչափ կան գերմ. փաստաթղթերու մէջ. իսկ անոնցմէ գուրս շատ մեծ է արդէն ամենալուրջ տեղեկութեանց թիւը, բնականապէս նաեւ մեր ազգայիններէ՝ Ըսիւրմէր՝ գերմ. մեծ թերթի մը թղթակիցը, որ երկու տարի ի Տարտանէլ ու Վ. Պոլիս կը գործէր եւ մերձուտ տեղեկ էր իրերուն եւ անձանց, ինչպէս դեսպանատանց՝ նոյնպէս թուրք թուրքութեանց, գեղեցիկ գծած է՝ ինչպէս Էնվէրի եւ Թալաւաթի, նոյնպէս եռապետութեան այս երրորդին ճէմալի նկարագիրը, «Ասորոց ու Աբաբաց այս ճամբարի դահճին», ձաղկելով անոր «դահճային քաղաքականութիւնը», որ՝ «ինչպէս ինքն իսկ կը պարծէր, գլանիկ մը բերանը՝ կրնար ականատես ըլլալ թէ ինչպէս երիտասարդութեան ծաղիկը, ընկերութեան ընտրելագոյն մասը, եւ ազնուականագոյն ընտանեաց այլուր եւ մեծարոյ պետերը կը ճօճային կախաղանի վրայ կամ հրացանահար կ'ըլլային», եւ «այս ոպանուած աւագներու հարուստ կալուածները կը յափշտակէր եւ

<sup>1</sup> Աւելորդ չէ հոս իսկ նշանակել ականատես հայ աղբեր մը գրածը (Երեմ. Բէհե-Էն, «Ֆրնտրճագի եւ Տէրեքէյի հոգերուն վրայ ջարդուող Հայոց թիւը», ի թերթին «Հայ Չայն» (Ատանա) 1920, Թ. 311 (Ապրիլ 10): Մարաշէ ժամ եւ իրարմէ կէս ժամ հետոս այս գիւրքը կոտորուած էին «. 1915ի Օգոստ. հետաջին եւ երկրորդ օրերուն Ղալիպ պէյ իւր զօրախումբերով կը յարձակի Ֆրնտրճագի վրայ, ուր խմբուած էին նաեւ Տէրեքէյի եւ Բիւրիֆի Հայերը, ջարդեց 2800 անմեղ Հայեր: «Այս ոճրագործութեան ականատես վկաները հոս են», — Բ. «Տարագրութեան շրջանին» (1916) Այրաւի մէջ իբր զինուորաւարտաւոր ծառայող Հայերը՝ երբ կ'աքսորուէին Մարաշի ճամբով դէպ ի Տէր-Չօր, Ֆրնտրճագի հողի վրայ անոնցմէ ջարդուեցան 1400 անմեղ երիտասարդներ: Ականատես մը կը պատմէ թէ «Տէրեքէյի կոչուած տեղ մը 80 մէթր երկայնութեամբ փոսեր փորելով թաղեցին սպաննուած եւ ջարտուկոտր եղած Հայոց դիակները: Ասիկ զատ Պիօլի-Քէր կոչուած վայրը Հայերը ջարդելէ եւ զանոնք մորթուողէ յետոյ՝ դիակները իրարու վրայ գիղջելով զանոնք այրեցին: 2Իրիֆու, 2Իրուլու-Գ եւ ամբողջ Տէր-Չայի փոսերը Հայու ոսկորներով լեցուն են», կոտորածին մասնակից էին «թիւրք գիւղեր, գլխաւորաբար Կեօնիւքիւ, Պոչնազլը, ԱՓշարլը, Պոչու, Տուտազլը եւ Իօնեկն»: — Գ. «Այս վերջին գեպքերու ընթացքին (= 1920) ալ խժգժօրէն սպաննուածներու թիւը այս շրջանին մէջ 1000 հոգի պակաս չէ:» «Յուսով եւ հիմայ Ֆրնտրճագի հողի վրայ ջարդուող Հայոց ընդհանուր թիւը կը հասնի 5200ի: Վերապրողներուն թիւն է 200:» — Ասի մեկնութեան կարօս չէ: Յիշէր սակայն որ 1915 Սեպտ. 9 թուականաւ տեղեկագրի մը մէջ Beatrice Rohner լրած էր թէ Ֆրնտրճագի, Տէրեքէյի եւ Բիւրիֆի Հայք ինքնապաշտպանութեան գիւմած էին եւ «24 ժամ կանոնաւոր կռիւ մը տեղի ունեցաւ ասոնց եւ կայս. զօրաց բազմութիւ գնդերու (Regiment) միջեւ. Օգոստոս 6ին կրակի կէտրէ ետքը գիւղն անձնատուր եղաւ եւ այն ատեն սկսաւ զարհուրելի կոտորած մը» եւն (Sommer, p. 29—30): Այս յիշատակարանն եւ ուրիշ մը կը տեսնենք յետոյ:

<sup>1</sup> 1էպոսիոս (էջ 151) Ատանայի 1909ի կոտորածի զոհերու թիւը կը զնէ 22,000—26,000:

իւր արարածներու կը բաշխէր, եւն, ինքնին ահազին հարստութիւն դիզելով: Ասի, որ Թուրքիոյ ապագայ մարզը կը համարուէր, եւ յատկապէս Ինվէր հակառակորդ մրցակիցներ էին եւ յաճախ մէկուն բրածը միւս կը խանդարէր<sup>1</sup>: Թերեւս այս ըլլայ, ինչպէս նաեւ Քրէսի ազդեցութիւնը, մասամբ այն պատճառը, որ գոնէ «եղանակին» կամ «ոճի» մասին մերթ ընդ մերթ տարբերութեանց կը ցուցնէր ճէմալ: Յամենայն դէպս գովելի կէտ մըն են իւր վերոյիշեալ հրամանները, հանդէպ Ջարդի այն սանձարձակութեան, որ կը տիրէր ամէն կողմ, նաեւ ղինուորական վարչութեան կողմէ<sup>2</sup>, որչափ ալ ի վերջոյ անազդեցիկ մնային այն հրամաններն ալ, ինչպէս ամէն քայլափոխին տեսանք եւ պիտի տեսնենք:

Տակաւին հասկանալի կրնար ըլլալ ճէմալի դաշ. լեզուաւ հրամանագիրը՝ երկաթուղւոյ պաշտօնէից տարագրութեանց մասին առած բոլոր լուսանկարները խիստ պատժով պահանջելու (10 Սեպտ. 1915, Թ. 166): Թուրքերն առ հասարակ կը ջանային իրենց ոճրին հետքերը ջնջել. եւ Թալաւաթ այսպիսի անձանց եւ մանաւանդ ամերիկեան հիւպատոսներու տեղեկութիւն տուողներու մասին կը վճռէր՝ «ձերբակալեցէք եւ ջնջեցէք այսպիսի վտանգաւոր անձերը» («Նայիմ»<sup>3</sup>, էջ 54): Ճէմալի նոյնանման մտայնութեան ամէնէն տարօրինակ փաստը հետեւեալ տեղեկագիրը կուտայ. «Այս տարւոյ Սեպտ. 25ի, — կը գրէ Ռէսուլէր, — ճէմալ փաշայ ինձի պատմած էր թէ

միտք ունի Գր. Niepage եւ Գր. Gräter պարոնայքը, որոնք մինչեւ տարւոյս Յունիս ամիսը Հալլայի գերմ. Իրուսոյց-դպրոցին (Realschule) մէջ իբր ուսուցիչ կը գործէին, հայկական դիպաց մասին իրենց հարգար-կո-նիւնց համար՝ պարէլ-կոն-տրէնէ դարձուցարէլ դաւա-: Արդ այս օրերն ստիկանները յաճախ եկած են դպրոց՝ զանոնք փնտռելու համար: Ուստի յայտնապէս դատաւարութիւնը լըջօրէն կը գործադրուի» (11 Նոյ. 1916, Թ. 305): Անոնք այլ եւս հայրենիք դարձած էին. իսկ յանցանքն էր որ դպրոցին գիմնաց եղող տարագրելը «հիւանդանոց»ի մը զարհուրելի վիճակը նկարագրած էին: Այս նկարագրութիւնը պիտի տեսնենք փաստաթղթերու մէջ (Հմմտ. Թ. 182) յետոյ ուրիշ առթիւ: Նման դատաւարութիւնը յաճախադէպ եղած են՝ Համիտէ ի վեր:

(Հարստութիւն) Հ. Յ. Տ.



**ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱՊԱՏՄԱԿԱՆ**

ԼԵՈՆԱՐԳՈՑ-ԲՐԵՄՆԵՏԷ-ՎԻՅՆՈՒԸ ՀԱՄԵՄԸՏԱԿԱՆ ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱՊԱՏՄԱՔՆՆՈՒԹԵԱՆ ԹՐՋԱՆՈՒԿԻՆ ՄԷՋ

(Հարստութիւն)

Բ. Ընդհանրական համեմատութիւններ: Յառաջ բերուած իրողութիւնները կ'ապացուցանեն թէ սերտ ազգակցութիւն մը կայ Հայաստանի հին քրիստոնէական եկեղեցաշինութեան եւ այն ճարտարագիտութեան միջեւ, որուն ուսմանը եղած են Լէոնարդոյ-Բրամանտէ-Վիյնոլա, երբ գմբեթը իւր մուտքը կը գործէ: Արդեօք այս իսկ պատճառաւ երկու հոսանքներն ալ հապտէս նոյն չեն:

Նախնկատելու է առաջին ու գործքը (նիւթն եւ արուեստը): Այսօր ալ Հայերն Արեւելքի մէջ իբր փորձառու շինող արուեստագործներ անուն ունին: Արեւել թէ Հայերն ի մասնաւորի սիրով կը հրաւիրուին, երբ բաշխելի գմբեթներ կանգնելու պէտք կայ: Այսպէս՝ գոնէ ի Կ. Պոլիս ու Փոքր Ասիա: Իմ աշխատութիւններս կը մղեն զիս ընդունելու թէ ազգաց գաղթականութեան ժամանակ շատ աւելի արժէք ունեցած ըլլալու են, եւ այն ատեն ալ Հայերը բովանդակ քրիստոնէայ Արեւելքի մէջ նոյնպէս կարելի էր գտնել՝ ինչպէս յիտալիա եւ Գաղղիա: Գաղթական ժողովուրդներու հետ ի միասին, նոյնպէս Ասորիներու հետ՝ պէտք է որ ամէն կողմ գեղերած ըլլան: Իրենց պայազատներն էին

<sup>1</sup> Dr. Harry Stuermer, Zwei Kriegsjahre in Konstantinopel. Skizzen deutsch-jungtürkischer Moral und Politik. Lausanne 1917, p. 263. յատկապէս էջ 157-187, եւն:

<sup>2</sup> Ի մասնաւորի վարնոյ վերին հրամանատարին վարձուները յետոյ պիտի տեսնենք, նոյնպէս թէ կամախի կրճի կոտորածը հեծեկազօրու գնդի մը գործն էր: Իբր յատկապէս ջարդարար փաստաթղթերու մէջ կը յիշուին խալիլ պեյի՝ Գ. զօրբաւանակի հրամանատարին՝ գնդերը (Թ. 309 եւն): Այս մասին կը բաւէ միակ յիշատակարան մը՝ Մոսուլի գերմ. հիւպատոսին գրածը. «Երէկ հոս հասաւ խալիլ պեյ իւր սպայակոյտով: Ինքն հիւանդ ըլլալով քանի մ'որ անկողին պիտի մնայ: Իւր սպայակոյտէն գնդապետ մը (Oberst) պիտի իսկ յայտարարեց ինձի թէ ի Մոսուլ ալ Հայերը պէտք է կոտորել, զոր ընելու զիտաւորութիւն ունի ինքը. եւ նաեւ ես զինքը պիտի չկարենամ արգելու անկէ. Գերմանացիք կ'ուրանան իրենց բարեկամութիւնը թուրքացի հետ, որովհետեւ արգելու կ'ուզեն զանոնք՝ Հայոց դէմ գլխապարտութիւնը (Exekution) գործադրելու: — Ենհրատեշտ է ստիպողաբար անմիջական բոլորովին ստատիկ հրամաններ խալիլ խալիլ պեյի, յամենայն դէպս որ եւ անգրագոյն կոտորած խախտելու համար: — Վաղը կամ միւս օր հոս կը սպասուին խալիլի գնդերը, որոնք հետախուզելու կ'ուզեն» (4 Նոյ. 1915, Թ. 190): Նայրաթ կը պատասխանէր թէ «Արաբքին գործոց նախարարութիւնն անմիջապէս խնդրած է պատերազմական նախաբարեն՝ այդ անկողնի ղեկավարական իշխանութեանց հետագրաւ հրամայել՝ Հայոց դէմ բան մը չձեռնարկելու» (5 Նոյ. 1915, Թ. 191): Երբ ասիայի Goltz Մոսուլ հասաւ (Գեկտ. 1915) Միջագետքի հրամանատարը՝ Նուրեդդին պեյ՝ Մոսուլ արքայութեան Պաղատացի Հայերն եւ զարձեալ բնիկները հրամայած էր դէպի Եփրատ, բիւլ՝ ծանօթ ոճով. եւ հազիւ կրնար արգելու (Ահպա. էջ LIX): Թողունք յիշել ուրիշները: